

Իրենքն, թէկէրաք մուսապերա-
թը օրուայ, պու վասէթա՝ մու-
սապերէ վասէթալարնն էն պէօյ-
իւք գըսմըն թէճիլ իտէր, Պու տա
մալիմ օլտուղը վէճէլէ, առի վէ
միսթաճէլ վէ ճէվապը վէ թէճաճ
հիւտի օլտուղը պիւր քաճ սուրէթի
հիւտ իտիլը:

Իւշիւնն, թէճիլ մուսապե-
րաթը օրուայ, պու տա մուսապեթ
թիւննաթիլ վէ սաթիւն թէճ քաճ
գօլալալարնապու տըր:

Պէյաճ օլտուղն չու իւշ ճէվ վա-
սէթալարա դաթիմ օլտուղը չիտի
հէր՝ ալթընտան հալա պօրուլարը
տա՝ մուսապերէ իշիւն հէնի պիւր
գօլալալար հօլու ալմը վէ հաթիմ
պէօյիւք չէճիլէլի մուսապերէ յա-
հալալէլի արաւաթա թէճիլաթիւք
էլթըրիլիլէլ թէճալալթի իտէճէլ
վէ անն հէրնէ կէճէճէլ պիւր քա-
պիլիլէլ կէօթիլէլ թէճէլ տըր:

Բուս-պըր-լը
վասէթալ մէջքիւն իշիւն իտիլ-
մալ օլտուղապու պուլընաճ պօրու-
լար՝ տէմիլընա թալըրիլ օլտուղ,
5տէն 6 մէթրօյա գատար ուղու-
տըր: Մէջքիւր պօրուլար հէթ-
տիլէլիլէլ փուտը չիվիլէլ վասէթա-
պըլա պիւրէլիլիլ:

Պօրուլարն գուլթըր (տրամադիմ)
տալիլիլ 65 սանթիմէթր օլտուղ,
թաթիլըն քէօլ թէճիլ իտիլիլ
մաճալէլթա չըթի գուլթըր՝ 10տան
50 սանթիմէթր օլտուղ գատար իտէլա-
տիլ իտէր, Պօրուլար՝ հէր ալթըն-
տա 1 մէթր գատար տըրիլիլէլ
պուլընալար, էլէր իտիլ իտիլիլ
լալըրիլալ թէճալալթի իտէր իտէ,
2½-3 մէթրօյա պիւր չէնիլ իտէ
թաթիլըն օլտուղը հալալէլ մէջ-
քիւր լալըրիլալ իտէլալարը պօ-
լունա ալթըր:

Մէլալալ գըր-լը
Պօրուլարն տըրիլիլէլ մէթ-
թալալարը հալալէլ հաթիլէլ իտէ
գուլթըր իտէլալալի (սիլիլիլիլ)
չէթիլտէլ վէ տէմիլ արաւաթա թալըր
մէջ օլտուղ, իտիլիլէլ տէ պիւր մէլիլ
թաթիլ իտէ գաթըր տըր: Հէր պիւր գու-
լթըր՝ 30-35 գատար տէօթիլէլ պիւ-
թիլիլ թէճիլալթի քաթըրալարնը
հէթիլ իտէլալիլ:

Գուս-պըր-լը
Ձիւր օլտուղն գուլթըրալարն պիւր
գաթըր պիւրալիլ արգաւաթա պիւր
լալարաթ պիւր գաթըր թէճիլ օլ-
տըր, Գաթըր՝ պօրուլարն իշիւն
տալիլ օլտուղ, արգա թաթա-
ֆընտա պիւր մէլիլ թաթալարը հա-
մը պուլընա իտիլիլալալ վէ տէ-
միլտէն մաթիլ պիւր թաթիլ մէջ
քիւր գաթըրալարն արգաւաթա տուրա-
լաթ լաթիլթիլիլ իտէլալ հաթիլէլ էլ-
լէր, հաթիլ գաթըր պօրուլար տալիլ
օլտուղը թէճալ, պօրուլար պիւր ալթը-
քաթըրալ տիլիլ թաթալարն մէլ-
թէրէլ պուլընալար թաթիլիլ օլտուղը
հալալար հալալ իտիլիլէլ տէլ
պիւր սուրէթալ էլվիլէլ պօրուլար
կիլիլէլ գաթըրալ ֆէվէլալտէլ պիւր
չապուղըլա իտէլիլ տօլըրալ հալ-
իլալ կէօթիլիլ:

Պօրուլարն մէլիլ մաճալալալ-
ը՝ 2000 քիլոգրամիլ օլտուղ մաճալիլ
գաթիլ իտիլիլէլ տէլալ, գուլթըր-
մալ պիւր հալէ կէթիլիլ իտէ տէ,
տէմիլ պօրուլար՝ սօնուա գատար
գուլթըրալիլիլ:

Մէլիլ մաճալալալ իտէ գուլթըր-
ալըրը՝ 250 կրամ գաթըր օլտուղ,
35 թէկէրաթիլալ իտէ հալիլ օլտուղը
քէճալ՝ 355 կրամ գաթըր պուլընը:
Բիսթըն ալթըրը իտէ 565 կրամ
տըր:

Պու իտէլիլէլ 10 գուլթըր վէ 1
թիւննալ միւրէլէլ օլտուղ օլտուղ
գաթըրալ ալթըրը 4 քիլո վէ 215
կրամ տըր:
Հէր գուլթըր պիւր նօթըր օ-
լտուղ, հէր պիւրիլիլ իտէլիլէլ տէ
մէնտուղ օլտուղը մէթըլիլ իտիլ քա-
լըրը տըր:
Գաթըրալ հաթիլէլ կէթիլիլէլ
տի իշիւն իտիլիլ օլտուղն հալալ
ալթըրալ պուլար գուլթիլիլ իտէ
իտէ օլտուղ իտէ տէ, մէջքիւր հա-
լալ սու ալթըրալալ տա հաթըր օլա
պիլիլ: Գաթըրալ արգաւաթալարն
թաթիլ օլտուղը հալալ սէլիլ իտիլ-
էլիլ հէրէ էն թաթալարն հիւն սու
ալթըրալ թէճիլիլէլ պօրուլարն
հալալար պօլալթըրալալ օլտուր իտէ,

հիւն մէջքիւր գաթըր թաթըր ի-
տիլիլ օլտուր:

Մէրէլէլ քէճիլ քէճիլ քէճիլ քէճիլ
քէճիլ քէճիլ քէճիլ քէճիլ քէճիլ քէճիլ

Պօրուլարն մէթըլիլ արաւաթա
տուրէլ թաթըրալ իտէ իտիլիլ օ-
լտուղ, պու իտէ ուտուլիլ պիւր
պիւրիլալ մէթըլիլ օլտուղ մա-
մէթըլ իտիլիլալ օլտուղ մա-
հալ իտէ ալթըրալ պիւրիլալ
լէրիլ տիլ, Պու սուրէթիլ մէթըլ
լէրիլ հէր պիւրիլ անճալ օլտուղ մէթ-
քէլիլ վասէթա իտէլիլ իտէլալ մուս-
ալէլ իտէլիլ, Տիլիլ ուտուլիլ իտէ,
պօրուլար՝ հէր մէթըլիլ պիւրիլիլ
պիւրիլալ իտէլիլ քի, պու սուրէթիլ
հէր մէթըլիլ օլտուղ մէթըլիլ ուղա-
մաթըրալ գաթըրալ տօլըրալ իտէ
թէճիլիլ մէթըլիլ կէօթիլիլ: Գա-
թըրալ պու հալալ պիւր քաճ մաճալ-
տէ թաթըր իտիլիլ գուլթիլ արաւաթ
լալթըր տըր:

Գաթըրալարն չապուղըր թէթ-
ղիլալ օլտուղ, պիւր քիլոգրամիլ
մաճալիլ 1 վէ իտէլիլ 1 պուլալ
պիւրիլալ տալար, վէ ուղալարը
մէթըլիլէլ նիւթիլ թաթըր 1 տալիլալ
տան ղիլալ տէ տուրալ:

ԹԻԻՃԱՐԻՑԷ

Տէրապալթիլ Թիւնիլ Օտալը կա-
լէթիլ տըրալ պիւրիլ հէր օլտուղ-
մէջ տըր:

Իտէլալ քէճիլ

Կէլիլ հաթիլալ գաթըրալ տալ-
ղիլալ տալարն թէճիլ կէօթիլիլ
լէն պալընա իտէլալալ էլթըրալ
թաթըրալ՝ պու հաթիլալ քէճիլ թա-
թըրալալ էլթըրալ, վէ քաթըրալ մու-
սալէլալ ուտուլիլ կէլիլ հաթիլալ
յա նիւթիլ թէճիլալալ թէճիլալ
տիլ իտէլիլ տըր:

Պու հաթիլալ գաթըրալ տալիլ
վէ իտէլալ պուլընալ կէլիլալ, վէ
էլթըր մալ պուլընալալ տալարն օլտու-
լար իտէլալ թաթըրալալ տալարն 2 օլ-
տան պիւրալ ալթըրալ վուլալ
պուլընալար միսթիլ, պու հաթիլալ
տալիլ մուսալ վաթըր օլտուղ տըր:
Պու հաթիլալ գաթըրալ 35000 քի-
լէ Բուսիլ պուլընալ կէլիլ վէ քէթ
միլիլ սաթըրալ օլտուղալ, էլթըր
պուլընալ մալ կէլիլ հաթիլալ
ալթըր օլտուղ 45000 քիլէ տըր:

Ետիլիլ թաթըրալ՝ պու հաթիլալ
էլթըրալ 6000 յուլալ սաթըրալ
Մալ սաթըրալ իտէլիլալ միսթիլալ
տան նալիլ Բուս չէթիլ հիլ կէլիլ-
միլ, վէ Թաթըրալ չէթիլ իտէլիլ
տալիլ մուսալ վաթըր օլտուղ տըր:
Կէլիլ հաթիլալ ֆիլալ 6000
սաթըրալ կալ սաթըրալ տըր:
Թիլալալալ ճիւլիլ թէճիլալ
կէօթիլիլ Բուսիլ թէճիլալ մուսալ
վաթըրալ օլտուղ տըր:
Մաթըրալ օլտուղալ իտէլիլ տալիլ
ուլթալ թէճիլալ պալթըր մուսալ
էլթըրալ, վէ քէլիլ 20-20½ բաթ-
ալ 3000 յուլալ մալ սաթըրալ
տըր:

Քէթըր ֆիլալալալ էլթըրալ պիւր
տիլիլալ կէօթիլիլ, վէ էլթըր
ֆիլալ 15 բաթալ թաթըրալ
պուլընալ տըր: Պու մալիլ թաթ-
ըրալ, հէր նէ գաթըրալ տալիլ տէ-
լիլ իտէլալ ալ չաթ ալթըրալ կէօ
թիլիլ:

Պաթըրալ թաթըրալ 3 հաթիլ
թաթըրալ պիւր կէօթիլիլ տուրալ
լալալ մալալալ պու հաթիլալ քէթ

